


## Տ Ե Ս Ա Ր Ա Ն Ք Փ Ա Ր Ի Չ Ո Ւ



Ս. ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ ԵՒԵՂԵՑԻ.



Փարիզու եկեղեցեաց մէջ ամենէն հինն ու նշանաւորն է *Notre-Dame* (Notre-Dame) կամ Ս. Աստուածածնի մայր եկեղեցին, որ քաղաքին հարաւային արեւելեան կողմը շինուած է:

Առաջ այն տեղը հետանոսաց տաճար եղած է, եւ յետոյ 375-ին նորա աւերակներուն վերայ եկեղեցի շինեցին, որ երկար ժամանակ Փարիզու եկեղեցիներէն երեւելին յիշուեր է թէ՛ իւր բազմադարեայ հնուածեամբը եւ թէ՛ ճարտարարուեստ շինութեամբը:

ԺԲ դարուն մէջ, այսինքն 1163-ին՝ որ ժամանակի հնուածենէն գրեթէ աւրուելու վրայ էր, *Maurikijianu sr Uruji* անուանով եպիսկոպոսին հոգաբարձութեամբն ու առաջարկութեամբը վերանորոգուեցաւ այն եկեղեցին նոր գոթական ճարտարապետութեամբ, որոյ շինութիւնը 200 տարի երկարեց:

1793-ին յեղափոխութեան ժամանակը նորաներքին զարդարանքներէն շատերը վերցուցան քանդուեցան, որոց հետ նաեւ Գաղղիոյ 28 թագաւորաց անդրինները, որք կանգնած էին երեք մեծ դրանց ետեւի սիւներուն վերայ: Պատահաններն ու լուսամուտները ծածկուած էին 113 տեսակ գունով ապակիներէ, որ մոմերը վառուած ժամանակը զարմանք կրերէին տեսնողներուն: Մէջը ուրիշ շատ անդրիններ, պատկերներ ու մինչեւ 45 մատուռներու եւ սեղաններու զարդեր կային՝ որ խռովութեան ժամանակ կողոպտուեցան:

Գաղղիացոց *Viktor Zheko* երեւելի մատենագիրը վիպասանունովն մը շինեց այս եկեղեցոյն անուանով, *Notre dame de Paris*, որ շատ անուանի եղաւ. ասոր մէջ գեղեցիկ կերպով կտորագրէ եկեղեցոյն նախնի վիճակը, եւ յետոյ կողքայ զայն հետեւեալ տողերով, զոր կ'մտարգմանեմք:

«Ջարմանալի՛ փոփոխութիւն . . . Այն շինութեան մէջ, կըսէ, որ դեռ կտեսնուին երեք մեծագործ ու հսկայաշէն դռներ երկու ամպաբերձ աշտարակներով, ուր երբեմն 28 թագաւորաց գեղեցկածոյլ անդրինները կային, որուն

մէջտեղը կերելի վարդածեւ զարդ մի երկու պատուհաններու մէջ ազուցած, եւ որ զարդարուած էր անհամար արձաններով՝ պատկերներով՝ ոսկեզօծ զարդերով. այն Գաղղիոյ քարաշէն Սիոնը, նուիրական հնուածիւններէն երեւելին, մինչեւ ցայսօր իւր ճակատին վերայ *Maursurnapian* եւ *jahtskensakunapian* բառերը կկրէ:

«Ո՛ւր է արդեօք այն շինութեան նախնի շքեղութիւնը . . . ո՛ւր են նորա վարի 11 աստիճանները, որ աւելի եւս մեծութիւն կուտային շինութեանը . . . ո՛ւր է այն անմոռանալի թագաւորաց անդրիններուն շարքը . . . ի՞նչ եղաւ նորա խորաններու սպասները . . . ո՛վ յափշտակեց արդեօք նորա թանկագին քարերէ՛ ոսկիէ՛ արծաթէ եւ մեղրամոմէ շինուած զարդարանքները . . . — ժամանակը, ժամանակը խլեց այն ամէնը իւր անխիղճ մարդիկներովը: Նոքա քանդեցին՝ աւերեցին ու աւազակի պէս կողոպտեցին նորա բոլոր զարդերը: Այն սրբազան տեղը՝ ուր աստուածավախ մարդիկ մեղաց թողութիւն խնդրելու կերթային, նոքա անամօթ մշակներու պէս մեղք բառնալու կ'վազէին . . . »:

Կպատմեն թէ Վիքթօր-Չիլկօ Նոմբը-Տամի եկեղեցոյն վերի ճեմելեաց վերայ իրեն տեղ մը ընտրեր է իւր այս անուանի վիպասանութիւնը գրելու համար:

Մեր այս տեղը դրած պատկերը եկեղեցոյն հարաւային կողմի ամբողջ տեսարանը կներկայացնէ, իւր երեք մեծ ու փառաւոր դռներովն ու երկու բարձրաբերձ բառակուսի աշտարակներովը, որոց բարձրութիւնը 250 կանգունէն աւելի կհաշուի: Յատակագծին երկայնութիւնը 414, եւ լայնութիւնը 144 կանգուն է. իսկ պատերուն բարձրութիւնը մինչեւ եկեղեցոյն յարկը հաշուելով՝ 102 կանգուն է:

Այս եկեղեցոյն կից էր Փարիզու Արքեպիսկոպոսին պալատը, որ 1830-ին բոլորովին քանդուեցաւ իխռովարարաց:

ՍՐՐՈՒՆԻ ԺԵՆԵՎԻԵՎ ԿԱՄ ՊԱՆԹԵՈՆ:

Սեն գետին ձախակողմը կրնկնի *Ժընրվիել* կամ *Պանթեոնը* (Geneviève, Panthéon) որ ճարտարապետութեան կողմանէ Հռովմայ Ամենաբոց տաճարին կնմանի:

Եկեղեցին 1764-ին սկիզբները շինուած է որձաբար վիմօք եւ 24 կորնթացի սիւներով զարդարուած. յատակը քառակուսի է, իսկ բարձրութիւնը 245 ոտք կամ 105 կանգուն կիաշուի: Գմբէթին վերայ սրբուհւոյն ժընրվիելայ վարքն ու ըրած գործերը փորագրուած են:

Մեծ յեղափոխութեան ժամանակը այս գեղեցկակերտ եկեղեցին ալ նոժըր-ճամի պէս անշքացաւ կողոպտիչներէն եւ առ ժամանակ մի մեծամեծ մարդկանց գերեզմանատուն դարձաւ: Եեղեցւոյն Ս. ժընրվիել անունն ալ փոխեցին եւ դրին *Պանթեոն*, որ ըսել է *առեւտարից սաճար*, իբրեւ թէ նուիրուած Գաղղիոյ հռչակաւոր անձանց յիշատակին: Արեւմտեան ձակատին վրայ ալ քանդակել տուին այս վերտառութիւնը.

AUX GRANDS HOMMES LA PATRIE RECONNAISSANTE.

որ ըսել է թէ «երախտագէտ հայրենիքը իւր անուանի որդւոցը կնուիրէ այս յիշատակարանը», բայց 1822-ին նորէն եկեղեցի եղաւ. յետոյ դարձեալ իբրեւ տուն յիշատակի՝ առաքինի անձանց նուիրուեցաւ: Վերջապէս (1850) Լուի Նափոլէոն հրամայեց որ շինուածքին աւրուած տեղերը վերանորոգուին եւ դարձեալ եկեղեցի անուանուի:

Պանթեոն երեւելի արանց դամբարան դարձած ժամանակը շատ մեծամեծ մարդիկ թաղուեցան այն տեղ, որոց մէջ են նաեւ Վոլթէն, Թուսսօն եւ ուրիշ սոցա նման մարդիկներ:

ԹԻԻՅԻԼՈՒ ԵՒ ԼՈՒՎՈ ԱՆՈՒՆՈՎ ՊԱՆԱՏՆԵՐԸ.

Փարիզու շինուածոց մէջ ամենէն գեղեցիկն ու գլխաւորներն են Սեն գետին եզերքը միմեանց հանդէպ շինուած արքունական պալատները:

Սոցա մէկն է *Թյուլլրոնի* (Tuileries) պալատը՝ Գաղղիոյ Թագաւորաց եւ կայսերաց բնակարանը, որ հիմնուած է 1562-ին Կատարինէ Մէտիչի Թագուհւոյն ձեռօքը, եւ աւարտուած՝ Լուդովիկոս ԺԳ-ին ժամանակը:

Շինութեան մէջ նշանաւոր է պատուոյ սան-

դուլը (Escalier d'honneur), մարաշխտական եւ գահոյից դահլիճներն ու Թագաւորական աղօթատունը:

Աշխարհագիրք այս պալատան շինուածքին վրայ խօսելէն յետոյ՝ կգովեն ճարտարապետին ախորժակը, վասն զի այնպիսի՝ բազմատեսակ ձեւ տուած է շինուածքին որ այնքան դահլիճներն ու սենեակները ամէնն ալ առանձին գեղեցկութեամբ ձեւ առած են:

Պալատէն ճամբայ շինուած է դէպ ա՛յն պարտէզը, յորում չորս գեղեցիկ լճեր կան շինուած եւ որ անհամար անդրիներով զարդարուած է:

Այս արքունի պալատին պարտէզը ամէն որ կրացուի ժողովրդեան առջեւ, որ խուռն բազմութեամբ հոն զբօսնու կդիմեն, եւ այն հովանաւոր ծառերուն տակ կճեմեն: Շաբաթուն մէջ շատ որ ալ զինուորական երաժշտութիւն կլինի հոն, եւ շրջագայող ժողովրդոց ձրի զուարճութիւն եւ զբօսանք կաւելցնեն:

*Լուվր* (Louvre) պալատը՝ որ դղեակ (chateau) ալ կըսուէր, հիմնուեցաւ 1528-ին: Լուդովիկոս ԺԳ եւ ԺԴ Թագաւորները հետ զհետէ ամենայն վայելչութեամբ զարդարեցին զայն, մանաւանդ քաջարուեստ ֆէրով ճարտարապետին ժամանակը, որ մեծագործ սիւներով գեղեցիկ գաւիթ մի եւս աւելցուցին:


Նափոլէոն Լուվրայ դիմացը, Սեն գետին եզերքը ուրիշ մեծ պալատ մի եւս հրամայեց շինել Լուվրայ նմանութեամբը, յորում է եւ *Գառուդիլ* անունով յաղթական կամարը, եւ որուն պատճառաւ դիմացի բաց տեղը հրասարակ Գառուզէլայ կոչուեցաւ:

Շինութեան մէջ հռչակաւոր է *Թանգարան Գաղղիացոց* ըսուածը, յորում այնպիսի՝ հնութիւններ ու նկարներ կան, որոց նմանը չկայ աշխարհիս վերայ:


1852-ին նոր Թանգարան մի եւս աւելցուցին *Նիւնուիական* անունով, ա՛յն արձաններուն եւ հրնութեանցն համար որ Ասորեստանցոց մայրաքաղաքին աւերակներէն բերուեցաւ:

Լուվրը Թիւլլրոնին հետ հաղորդելու համար Սեն գետին երկայնութեանը վրայ ուղղագիծ թեւ մի ձգեցին, որ գեղեցիկ անդրիներով ու պատկերներով զարդարուած է, եւ *արձանի քանդարան* կըսուի:

ԳԱՅՐՈՒՄ



ԲԵՒՅԱՍՏԱՆԻ ՊԱՆՍԵՆ



ՍՈՒՍ ԿՅՈՒՄ

